

մինչեւ անհրաժեշտութիւն է դարձել մեծին եւ հզօրագունին բնակարանը սովորականէն տարբեր եւ գեղեցիկ շինել, եւ այլն: —

Մարդիկ իրենց այս պիտոյքներուն գոհացում տալէ բաւական ժամանակ յետոյ՝ մտածեցին հոգեկան գերագոյն պիտոյքին ծառայող եւ նպատակայամար շէնքին շինութեան մասին: Այն ատեն աճա Տաճարն, արժեքարանն՝ այն սրբավայրն, ուր միայն վարի հոգիներ վերնոյն հետ կրնան ուղղակի հաղորդիլ: —

Քանդակագործութիւնն՝ նախասէն ետքը հնարուած շինութեանց սովորականէն տարբերելու պիտոյքէն յառաջ եկած է: Այն օրէն մարդիկ սկսած են ճոխ սրբատաշել, գեղաձեւել կոպիտ քարն եւ անոր շնորհալի ձեւ մը տալ վերջը՝ գեղեցիկամար գիրքով զետեղել շինութեանց ամբողջութեան մէջ: Նարեկ է ըսել՝ թէ յօրէ անտի եղած է միացումս գեղեցիկն ընդ օգտակարին: —

Գալով արձանագործութեան՝ հնագէտ պատմաբանք կ'ըսեն՝ թէ մարդիկ պալատներ եւ դամբաններ շինելէ ետքն, երբ յարածամ անոնց գեղարզանութեան դրոշմ մը տալու ետեւէ էին, սկսան ընդօրինակել ինչ որ կար գեղեցիկ զերեկը շրջապատող բնութեան մէջ, եւ օր մ'այ երբ ամեն բան օրինակած էին՝ մարդիկ զինքեանս իսկ օրինակելու ելան, յայդմ օրէ եւ արձանագործութիւնն: —

Հուսկ ուրեմն՝ շատ ուշ մարդիկ գոյնբուր գեղէն հրապուրուած մտածել են՝ որ այն քանդակներն, որոնց նախագաղափարն զերեկը շրջապատող բնութենէն էին առած, կրնային բնականին պէս գունաւոր ըլլալ: Ըսին եւ ըրին: Ասի եւ ծագումն նկարչութեան:

Այս նոր արուեստս ի սկզբան ասանկ գերի եւ սահմանափակ շրջանի մէջ էր, սակայն երկայն շտեւեց, եւ նկարչութիւնն մարդկային իմացականութեան անընէ մի անվերջութեան ասպարէզ բացաւ:

Յատկեանականին յատկեանական լուսով — պատճառ եւ սկիզբն — մարդիկ յաջողեցան մոգութիւններ ընելու: Հոգւոյն ինչ ըրձերը, մարմնոյն ինչ շնորհները, լուսին ինչ հանգիստուողութիւնքն, շողին ինչ թոյրերը, ծովուն ու ցամաքին ինչ հմայքն, վերջպէս ինչ որ կայ ըմբռնելի, եւ որ առաւելն է՝ մարդիկ իրենց շնորհուած գերազանց իմացականութեան եւ անպարզբերի երեւակայութեան շնորհիւ ան-

ցան շողափելի եւ տեսանիլի բնութեան սահմաններէն, եւ էից աշխարհէն յանէիցն սաւառնելով մինչեւ յԱստուած բարձրացան:

(Շարունակելի)

Ա. Ք. Թ. Վ. Ա. Ս. Ս.

ՊՈՒՇՐՉԻԿ (aéroplane)

Վարելի օդապարհին խնդիրն իւր լուծումը թէ՛ ոչ ամերիկացւոյ մը ձեռքը, բայց գոնէ ամերիկեան երկրին վրայ պիտի գտնէ. որովհետեւ առանց ուրանալու պէտք ենք խոստովանիլ եւ ընդունիլ՝ թէ Ենթերկները գտնէ չին դարկիր դրամագլուխներ տալ թռչելու գործեաց բազմաթիւ հնարաց, թէ եւ ասոնց գիւտերը ցայժմ կամ անտակ եւ կամ խարէութիւն կ'երեւան: Բնականաբար «Պուրլինկոնի օդապարհի ընկերութիւնն», որ անցելով ամիսները խօսակցութեան աւարկայ էր եղած, այժմ — ինչպէս կը գուշակուէր — ի գերեւ ելած է, առանց նոյն իսկ ստորագրեալ 10 միլիոն տոլարէն սենթ մ'անգամ հաւաքել կարենալու: Այս ընկերութեան ամբարտաւան խոստումը՝ թէ արուեստը հանդիս տարին՝ 1893 թ. նիւ-Եորքի եւ Չիքագոյի մէջ կանոնաւոր օդացանց երթելու երթիւն մը պիտի հաստատէր, արդէն յիմարական խօսք մը կ'երեւար. եւ արդեամբք իսկ այնպէս եղած պիտի ըլլայ: Ցայսօր տակաւին աշխարհս չի գիտեր՝ թէ ինչ պարագաներ ընկերութիւնն պտտիտի յանդուգն խոստման մը դրձած են, եւ թէ ինչ տեսակ է այս նորահնար գիւտը. — ըստ հետեւորդի զարմնալի չէ՝ որ բաժանորդք կատկածելով՝ իրենց դրամական նպաստը զլացան: Այսպիսի եւ ասոր նման վախճան պիտի ունենայ անշուշտ «Բեննիկոգեան օդապարհի ընկերութիւնն» ի Չիքագոյ, որուն համար 20 միլիոն դրամագլուխ ստորագրուած է: Հնարին այժմ գումարի վճարումը կը խնդրէ, առանց որոյ չի կրնար փորձ ընել, մինչդեռ ստորագրողք ամենայն իրաւամբ յառաջ քան գումարի վճարումն օդային հրաշալիքը անենել ու քննել կը բաղձան: Ուստի եւ անշուշտ հնարին իւր պաշտօնիքն, իսկ բաժանորդք իրենց ստակը պիտի պահեն: Քամբլէի (Campbell) հաշակաւոր օդապարհին, որով 1888 թ. փորձեր եղած են, կրկայն ժամանակէ ի վեր անլիշտատակ մոռացութեան անդունդը գահապիժած է. յուսալարար հնարին ալ այս միջոցին արկածի մը զԾ եղած է: Բենար (Rénard) գաղղիական ամերիկեան օդանաւորդը, որ Մաթուսաղայի ժամանակներէն

ի վեր իւր գիւտին վրայ կ'երազէ քիթթակտօրթ (Pittsburgh), այժմ մոռցուած է: Սոննէյ (Sonney) ի Մոնթկոմբերի (Montgomery) յԱլպամա, որուն վրայ երկար ժամանակ կը խօսուէր, կ'երեւայ թէ ներկայ դարուս մէջ իւր կազմածը չէ կրցած կատարելագործել: —

Սակայն եւ այնպէս այս ամենայն անյադողութեանց եւ յուսահարութեան մէջ կը թուի թէ ինչորոշ լուծումը, որով մարդիկ արդէն հազարաւոր տարիէ է վեր կը զբաղին, ինչիկն պիտի յաջողի շուտով, եւ այն այնպէս շուտ որ յոյս կայ նոյն իսկ 1893 ին իրական օգնանաւով Ամերիկայէն յԵւրոպայ թնչիլ, եւ ինչպէս հնարին իւր բրած հաշուովն ամենայն ապահովութեամբ կը հաստատէ — 24 ժամու միջոցին մէջ: Որչափ ալ մարդիկ օգտակարի նորագոյն գիտերուն նկատմամբ դժուարահասուտ եղած են, սակայն այս անգամ անշուշտ բաժանորդք իրենց նպատար պիտի չզլանան. որովհետեւ ոչ միայն լրագիրներն, այլ նաեւ նոյն իսկ պաշտօնատեսերք, ուսեալք, գիտուք, ամենահոշակաւոր ճարտարագէտք, նաեւ Միացեալ Նահանգաց համաժողովը հնարին կողմ կ'ըլլեն, իւր գաղափարն երբ մի միակ անսխալ ու անվերջ կ'ընդունին, եւ իրենց դրամական նպատիրքն օգնելու պատրաստակամ են: Հնարչին անունն է Տը Գոսսէ (De Bausset), որ ի ծնէ գաղղիացի բժիշկ մըն է, բայց տասը տարիէ ի վեր յԱմերիկա կ'աշխատի իւր վարելով օդակարիովն, որով այժմ ի հրակարակ ելած է: Իւր հնարքն գիւտին «օդաքնիկ», անունը կու տայ: Գիւտերու արտօնագրութեան պաշտօնարանն ի Վաշինգտոն, որուն պարտքն է այսպիսի գիւտերուն չաալ արտօնագիր առանց նոյնին նախակազապարմ ունենալու, ընդդէմ այս կանոնի՝ Տը Գոսսէին արտօնագիր շնորհած է միայն անոր քրագիրներուն ու մեկնութիւններուն վստահելով: Իւր օդաքնաց նաև ամենեւին օդակարիկ չէ. ցայս վայր հնարուած «օդաքնաց նաւերն» բոլորովին տարբեր է: Կազմածը կը կայանայ պողպատէ գլանն որ, որ 728 ոտք երկայնութիւն ունի, իսկ արմազիծը 144 ոտք է: Այս գլանին տակը նաւակ մը կայ, որ 175 ոտք երկայնութիւն, 26 ոտք լայնութիւն եւ 26 ոտք խորութիւն ունի: Նաւակին վերնայարկին վրայ, ուր 200—300 հոգւոյ համար տեղ կայ, ելելկորական մեքենաներ կան, որոնք պողպատէ գլանին օդը կը պարպեն, եւ թէ հաստ ազգայն պտուտակները կը բանեցընեն, որոնց իւրաքանչիւրը մէկ վայրկեանի մէջ 300.000 խորանարդ ոտք

օդ վանելու զօրութիւն ունի, եւ միանգամայն ղեկը հանդերձ ամենայն կազմաճարձ կը շարժեն: Այս նորահնար օդաքնաց կազմածին գաղտնիքն, որ յատկապէս «օգնաւ» անուան արժանի է, միանգամայն երկամեայ շոգեւաւարու գաղտնիքն է, որոնք անոր համար չեն ընկզմիր, վասն զի իրենց մարմնոյն ծանրութիւնը նոյն միջոցէն նուաճ ջրոյ մասէն աւել թելու է: Տը Գոսսէի նաւը՝ օդոյ  $\frac{3}{4}$  մասը պարպելով՝ գլանով մղուած ու ճնշուած օդոյ զանգուածէն աւելի թելեւ է, եւ ըստ Աբրիեղեան օրինաց պէտք է որ օդոյ մը լաւայ: Օդոյ գատարկանաւով՝ օդակարիկը վեր կ'ըլլէ, իսկ գլանին մէջ օդ լեցուցելով՝ վեր կ'ընայ: Աբրիեղեան մարմնոյ ծանրութիւնն, որ արտաբնուտ օդոյ ճնշման դիմանալու համար ըստ բաւականի զօրաւոր է, 150 տակառաչափ է, իսկ ճնշուած օդոյ մասին ծանրութիւնը իբր 276 տակառաչափ, ուստի կազմածին տարողութիւնն է 126 տակառաչափ: Գլանին մէջ վեց օդոյ սենեակ կայ, որոնք օդամուղ գործեաց հետ հաղորդակցութեան մէջ են: Երկու կողման արտաքին մասերուն վրայ երկու հովանոցաձեւ թեւեր կան: Արժուք տը Գոսսէ, որ հնարածնաեթ է իբրեւ նախագահ Գոստրին «Ելեկորական ակնիքն», մեծ յոյս ունի որ յաջորդ աշխարհահանդիսի բացման ժամանակ իւր այս նորահնար գիւտն արդէն պիտի գործածուի: Այս գաղափարին պաշտպան կ'ըլլին ոչ սակաւ նշանաւոր անձինք. այսպէս Գուլիելմո փեն (William H. Paine) արտահայտուեթ ճարտարապետն Պրուքլին կախածոյ կամրջն, մաթեմատիկոս Ե. Բոլպերդ (E. Colbert), Գ. Վ. Մէլլիլ (G. W. Melville), որ Վաշինգթոնի ծովակալութեան պաշտօնարանի ճարտարագիտաց բաժնին պետն է, եւ այլ շատերը: Միացեալ Նահանգաց կառավարութիւնն արդէն հնարչին հետ օգային ծրագրին յԱմերիկա գործածութեան նկատմամբ հաստատուն որոշումներ ըրած է՝ ի դիպուածի որ այս գիւտս յաջող ելք ունենայ: Համաժողովն ի մտոյ կ'երեւայ թէ քննութեան մասնագողպոյն կողմանէ եղած առաջարկութիւնն ընդունելով՝ հնարչին 150.000 տողար պիտի տայ ի շննութիւն իւր օգնանակն, այնպէս որ շննութեան — եւ անշուշտ նաեւ յաջողութեան — ամենեւին արգելք ու խափան չկայ: Անդին «Աբրգամաքային օդաքնաց նաւարկութեան ընկերութիւն» մը շեքսպի մէջ կը կազմուի, որ սոյն «օգնաւ» պիտի շինէ, եւ «ներկայ դարուս ամենամեծ գիւտը» պիտի շահագործէ: